

— Օրհնեալ զըւարիթ այդ վարդամատ .
 Օրհնեալ սիւդ սուրբ , երկնային թալի ,
 Որ զարթուցեալ զհովտաց փըթիթս ցողակալի ,
 Եկլ ծիլ զծաղկունս եւ զերդ բուրվառ ձոյլ յարծալի ,
 Ճօճէ ծուփ ծուփ ի տատան ,
 Տեառն Աղովսայ յանդիման .
 Եւ բարդ ընդ ծուխն հոտեւան ,
 Ըզմահացուին օրհնութեան ,
 Կըղկալի սրբուն ըզգացման ,
 Տանի զդողդոջ շունչ ըզբան :
 Որ ըզխոնարհ բառնայ ճակատ ընդ երկին ,
 Յոսկեձեղուն , կտմարանման ի պարզուած ,
 Ուր փայլ ի փայլ երփնագոյն ամակք ոսկեծին ,
 Զերդ ծոպք փաղփուն կախ կան ի զարդ երկնամած .
 Եւ ի ստորեւ վայրաբերեալ զակն յերկիր ,
 Փառազարդիկ քան զարքոնեաց ըզտաճար .
 Ծնդ հրաշագեղ ըպքանչելիմ ի յաթիռ ,
 Եւ յէն էից զօրհնաբանող իւր քընար ,
 Յերգոց սըրտառուչ ,
 Հարկանէ մըրմունջ :

Հ. Ա. Ե.

Սէր որդիական . — Սնապարժն
Տէդուշի .

Տես գոռնէլի Ցուն Սանչին մէջ այն
տեսարանը յորում Սանշորգինքը ձկնոր-
սի մը որդի կը համարի , կը տեսնէ զանի-

կայ և բովանդակ արքունեաց առջե չքա-
շուիր զինքը հայր ճանճնալու : Փուճ տեղ
պալատականացմէ ոմանկը Սանշի կա-
րեկցելով , ոմանկը կատակելով չեն ու-
զեր հաւատալ . Փուճ տեղ կը մերժեն
ձկնորաը՝ զոր Սանշ իրեւ հայր կ'ողջու-
նէ , և յանձն չառնուր ուրանալ իր հայ-
րը կամ երեսէ թողուլ .

Ըսպառնայ ահագնասաստ , եւ եռացեալ բարկութեամբ
Գոչէ մեծաբարբառ՝ դարձուցանել զհայրն ինքեան¹ :

Կ'երթայ համարձակ կը խնդրէ զինքը
իղապել թագուհիէն , զոր կը սիրէր , և
ինքն ալ անկէ սիրուած էր , որուն յոյսն
ու խորհուրդներն այս ծանօթութեամբ
'ի դերեւ կ'ելլեն : Վիպասանութեանց ու
թատրերգութեանց մէջ թագուհի մը

կրնայ անծանօթ ասպետ մը սիրել , բայց
ձկնորսի մը որդին ոչ երբէք : Այս բանս
Սանշ զիտնալով՝ կը հեծեծէ իրեւ սի-
րահար . բայց և այնպէս որդիական գո-
րովն այն սիրոյն կը յաղթէ .

Զաւակ եմ ձըկնորսի , այլ ոչ անարդ վատթարի ,

Կը գոշէ, զարմանալի կերպով որդիական սէրը հպարտութեան հետ խառնելով.

Զարմի նուաստութիւն մինչ ցըհոգին ոչ ձըգի,
Եւ ես լրբանեմ ըզպերճ անուանս աղատաց
Առաւել պատուով փառաց՝ քան ըզգորով հայրասէր.
Բզզրոշմբն նուիրական ոչ ինչ կարէ եղծանել¹.

Այս խօսքերա՝ մեծանձն և վեհ հոգի
մը կը յայտնեն, յորում ունայնամտու-
թեան թեթև խլրտմոնկն տեղի չեն
կրնար ունենալ. վասն զի ունայնամտու-
թիւնն, կամ թէ ըսեմ դատարկ փա-
ռասիրութիւնն է որ մեր ծնողաց նը-
ւաստվիճակին վրայ մեղի ամշնալ կու-
տայ: Ճշմարիտ բարձրամտութիւնն, ինչ-

պէս է ջօն Սանշինը, այդ նուաստու-
թիւնն իրեն պատիւ կը համարի: Ջօն
Սանչ գեղեցիկ կերպով մեծամտու-
թիւնն որդիական սիրոյն հետ յինքեան
կը միացնէ, քաջազանց յատուկ պար-
ծենկուութեամբ մը իր ըստ ծննդեան
ոչ ինչ ըլլալն համարձակ յայտնելով.

Որ կամին՝ թող պըճնեսցի անուամբ իւրոցըն նախնեաց .
Ինձ կամք են զիս միայն տանել ընդ բնաւս համօրէն .
Ոչ կամիմ գոյ պարտական որոց ըզճնունդ ինձ եռուն .
Եւ նոցա անյայտ գոլով՝ շատ իսկ առնեմ ինձ անուն :
Բայց, զի անսացից իւկը քոյոցդ օրինաց
Ով տէր, փոխան ծնողաց՝ ի քաջութիւնս իմ պանծամ,
Ինձ ազգ՝ զարութիւն իմ, եւ հայր՝ զբազուկ իմ գիտեմ².

Ահա ինչպէս միջին դարուն, կամ մա-
նաւանդ ասպետական վիպասանու-
թեանց մէջ, քաջութիւնն ազնուակա-
նութեան տեղ կը բռնէր, և ինչպէս քա-
ջաց սուրն հաւասարութիւնը կը պա-
հէր: Որչափ վիճակական դասակարգու-
թիւնն՝ ցեղի և ընտանեաց մեծութեա-
նը նպաստաւր էր, նոյնչափ ասպե-
տականութիւնն առանձնականաց ար-
ժանեացն ու մեծամտութեանը ձեռըն-
տու ըլլալով, անով զրեթէ ուամկապե-
տական սահմանազրութիւն մը կը ձևա-
նար: Երբ լը ֆէպըր, խորվութեան և
կայսերութեան քաջ զօրականներէն
մէկը՝ ազնուական հպարտութեամբ մը
կ'ըսէր թէ ինքը նախնի մըն է, ջօն Սան-
շի լեզուն կը բանեցնէր:

Զինուորական և գրագէտ անձինք
միշտ իրենց անձնական արժանեաց ի-
րաւանցը վրէժինդիր եղած են. բայց
այս անձնական արժանեաց ինքնահա-
ճութիւնն այլ և այլ աստիճան ունի.

կան մարդիկ, ինչպէս տօն Սանչ, որոնք
վեհանձն բարձրամտութեամբ մը կը
սիրեն իրենց ծննդեան նուաստութիւնը
իրենց քաջութեանց մեծութեանն հետ
զուգակշռել. կան նաև մարդիկ որոնց
պարծենկուութիւնը մնապարծութեան
կ'երլթայ: Ասոնք իրրե թէ իրենք զի-
րենք արդարացնէին՝ կարծելով որ ու-
նեցած փառքերնին իրենց ընտանեացը
չբաւեր, կ'ամշնան իրենց ծննդեանը
վրայ և կը ջանան ծածկել զայն: Այս
ամօթը առաւելապէս յաճախեալ է այն
ընկերութեանց և վիճակաց մէջ յորում
մնափառութիւնը սաստիկ տիրած է,
ինչպէս էին Գաղղիոյ մէջ ԺԷ դարուն
ընկերութիւնն ու զրականութիւնը:
Այս ժամանակիս զրականութեան՝ ար-
քունեաց և արքունի եկամտից մէջ նը-
ւաստ վիճակէ առաջ եկողներն մեծա-
նալ կը համարէին իրենց ծնունդը ծած-
կելով, և անով երբեմն ծաղրածութեան
և երբեմն բարկութեան նիւթ կ'ըլլային:

Այս երկու զգացմունքներն են զոր 8է-
դուշ Սնապարհին մէջ կը հանդիսացը-
նէ, երկուքն իրարու հետ ճարտարու-
թեամբ բարեխառնելով :

Սնապարհ թատերախաղը խիստ
լաւ կը ներկայացնէ ԺԲ դարուն խառ-
նակ ընկերութիւնը . խառնակութիւն՝
որ թէպէտ ընկերութեան արտաքին
բարեկարգութիւնը չէր այլայլեր, այլ
կատակերգութեան արժանի՝ բարուց
և բնաւորութեանց հակադրութիւնքյա-
ռաջ կը բերէր : Իրաւցնէ ինչ աւելի
կատակերգական հակադրութիւն քան
զԴիւֆիէրայ մնապարծ կոմին և Լիսի-
մոնի՝ եկամտից պաշտօնէինը . մէկը իր
ազնուականութեամբը հպարտացած,
սաստիկ ատեցող նուաստութեան, բայց
իր և հօրը ազբատութեանը վրայ ամբշ-
ցող . միւսը գէ՛ աղէկ՝ կերպով ստացած
հարստութեանը վրայ պերճացած, ե-
կամտից պաշտօնէութենէ առաջ եկած.
բայց ինչպէս ուրիշ նուաստ վիճակէ
յառաջացեալք, ազնուականութիւն կը
փնտոէ և կ'ուզէ որ իր աղջիկը իշխա-
նուհի սեպուի : Այս ծաղրական հակա-
դրութիւնն յառաջ եկած էր այն խառ-
նակութենէն որ ԺԲ դարուն գաղղիա-
ցւոց ընկերութեան մէջ կը մտնէր, հա-
սարակ աստիճանէ հարստացելոց օր
քան զօր զօրանալովը, և հաւասարու-
թեան սկզբամբ, որ կը հաստատէր ա-
ւելի մեծամեծ իշխանաց և եկամտից
պաշտօնէից կցորդութեան քան փիլիսո-
փայական զրոց միջոցաւ . վասն զի զըր-
քերն հաւասարութեան տեսական մա-
սը միայն կը պարունակէին . իսկ ամուս-

նութիւնք անոր գործնական մասն էին :
Խաղին նիւթը այս տեսակ ամուս-
նութեան մը վրայ է : Դիւֆիէրայ կոմ-
սը՝ Լիսիմոնի, եկամտից պաշտօնէին
աղջկանը հետ պիտի ամուսնանայ . բայց
որովհետև ընչից համար այս ազգակցու-
թեան կը փափաքի, և եկամտից պաշ-
տօնէին ծագմանը և նուաստ կերպե-
րուն պատճառաւ կ'ամչնայ, ասով իր
մնապառութիւնն և շահախնդրութիւ-
նը անդադար կը մաքառին : Ասկից յա-
ռաջ կու գայ իր յիրաւի նորօրինակ
շփոթութիւնը : Ուրիշ շփոթութիւն մըն
ալ, որ դարձեալ յարակից է կատա-
կերգութեան, բայց կցորդ է նաև ընդ
ծանրագոյն զգացմանց . Դիւֆիէրայ կոմ-
սը հայր մը ունի որ աղքատ է և գաւա-
ռին ներսերը կ'ապրի . ուստի կընայ ու-
զածին պէս իր հօրը մեծամեծ ստա-
ցուածոցը և իր երկիրները անցուցած
փառաւոր կեանքին վրայ խօսիլ, և ինչ-
պէս որ կու գայ բանը կը յարմարցնէ :
Դժբաղդաբար հայրը բարիզ կը հասնի
և որդւոյն տունը կու գայ . հասարակ
հագած, իր բախտին քան թէ որդւոյն
մեծամեծ խօսքերուն համեմատ կեր-
պով մը . և ահա, Մնապարծին ձախոր-
դութեան լրումն տալու համար, իր ա-
պագայ փեսային տունը կը հանդիպի
ան հօրը՝ զոր ինքը այնչափ խնամքով
ծածկեր էր : Ի՞նչ ընէ, ուր դառնայ .
Լիսիմոնն անամսկ ընտանութեամբ մը զոր
ընդհանրապէս իրենցմով հարստացած
մարդիկ կ'ուզեն երևեցնել, հայրը ցու-
ցըներով կը հարցնէ կոմսին թէ ով է
այդ մարդը .

. . կոմսն, տարեալ մեկուսի զԼիսիմոնն .

. . . . ի սա . . . , վերակացու տանս է սա :

Լիսիմոնն

Քանի երիթացեալ . թէ յերեսաց դատիցիմ,
Անյաջող անշուշտ 'ի պաշտամանըն գըտաւ :

Լիսիմոնն

ի սա այր մեծամեծար :

Լիսիմոն

Երեւի իսկ :

Լիկանդր, մեկուսի

Տեսանեմ

Զի պատրէ զլիսիմնն, զինէն խօսեալ ընդ նըման:
Յերեսաց ծընողին ըզնա պատիւ իւր նեղէ:

Կոմսն առ Լիսիմոն

Գիտառնիր եւ զայս . . .

Լիսիմոն

Քաջ է:

(Խօսին ցած)

Լիկանդր

Ըղբարկութիւնս արգելում,
Յուսացեալ զի ընդ հուպ ինձ համարձակ լինիցի
Զորդին իմ՝ պատժել, տուեալ ծանօթըս զանձնէս . . .
Եւ ցատումն իմ՝ արդար նըման հանդէս ինչ կազմէ
Յոր կամիս հուսկ ՚ի նեղ զիւր փըքացումն արկանել:

Կոմսն, առ Լիկանդր

Ժուժեան աղաչեմ, եւ մի ասեր ինչ նըման
Որով նա գուշակիցէ ովլ իցես դու.

Լիկանդր

Կարի քաջ.

Կոմսն առ Լիսիմոն

Որչափ հաւատարիմ, նոյն և խնայող ոք է սա:

Լիսիմոն բարձր

Եկ աղէ, լուր բարի աւետեցի ես առ քեզ.
Փութասցուք. կինս ըզքեզ արդ տեսանել յօժարի:
Եռ ՚ի զմիտալն շահել քեզ յայց արժան է երթալ:

Կոմսն, ժպտելով

Երթալ յայց:

Լիսիմոն

Ստուգիւ:

Կոմսն

Արդարեւ ծանր է բանդայդ:

Լիկանդր առ կումսն

Հիմ այդպէս վըրդովել վասըն միոյ ինչ բանի:

Լիսիմոն առ կումսն, ցուցեալ զԼիկանդր

Խմաստուն բարբառի:

Լիկանդր առ կումսն

**Եւ իցէ հարկ աստանօր
Ընդունայն շաղակրատել ըզդարձուածոյ ինչ խօսից:**

Կամսն

Սակայն, տէր . . .

Լիկանդր, կարճեալ զբանսն

**Սակայն, տէր, ասեմ զոր պարտն է ասել:
Արա վաղվաղակի զոր արժանն է:**

Կումսն, առանձին

Ո՛ր տանջանկը:

Ոհա զանձն իւր յայտնէ:

Լիսիմոն, դաշն

Ալեւորդ յոյժ է ըզդաստ,

Որպէս կարծեմ:

Կումսն, ցած

(Առ Լիկանդր)

**Ճըշմարիտ է . . . կորուսա ինձ բանկը քո ածեն:
Գոնեա առնըդ յանդիմանն ջանա վայրիկ մի ժուժալ:**

Լիկանդր, ցած.

Արա զոր կամի, ապա թէ ոչ չըկեղծեմ:

**Հոս հայրը գոհ կ'ըլլայ միայն իր որ-
դոյն ծաղրական մեծամոռթիւնը կա-
տակել. իր անսաստելովը՝ կատակեր-
դութեան յատուկ վրէժխնդրութիւն
մը կ'ընէ. և մենք բնականապէս կը խըն-
տանկը Դիւֆիէրայ կումնին տագնապե-**

**լուն վրայ, որ Լիսիմոնի դիմաց զհայրը
իբրև իրեն հոգաբարձուն ձևացուցեր
էր, և հիմա ստիպեալ է համբերու-
թեամբ անոր ըսածներուն զլուխ ծռել:
Կը շարունակուի:**